

րատի. Նուրբ վրիպակներ կան, որոնց կը զգացուին՝ մատնանշուելէ աւելի, և զորս ինքը բանաստեղծը կամ զրագէտը պիտի փութայ սրբազնելու: — Այս բոլորը կատարուած է հիմայ «Նոր Տաղեր»ու մէջ:

Իր ամրողջական և ուղղակի ապացոյց մ' ըսածներուս, պիտի ըրբեմ զարձեալ « Նոր Տաղեր »ը, զնելով հոս առաջին հանդիպած ոտանաւորը: Այս. վասն զի շատ կը վստահանցնէ այս անգամ պ. Մեծարենց: « Իրիկնային » — այս էր բախտին ցուցածը. ու կան դու Այգային, իրիկունք, իրիկուած իրա, եւն:

Հորիսնէն զար՝ բայցայուած ու ցրուուն՝
ոսկինարգին շառայէր փոսչ մը Կ'իյնայ:
իրնց մօրկան կաթին կանող ուլորոն
ժնուն ճամբէն զիթակ զարու հօտին վրայ,
Բամանացան իրամէտ արփ ու մըշակ,
լուս՝ ձեռքերին ճակին զրաք մէկմէկու.
ու՝ թիկնադարձ՝ արեւն ալ տոն կը զանայ
լեռներին գեր՝ ինչպէս մըշակն իջան զիւզ.
առանց զոլն զոյզ մ՛ հօգածու ձեռքերու,
բացապային մէջ կը մըսնա հասկ ու շնոր,
զիշերին հեռ անգամ մըն ալ միամին հո...
Սարերուն զրայ կանաչ լոյս մը կը շաթի,
աղբիւներուն Կ'լէյք իրմերցն արծաթի...

Իրիկուան զովութիւնն... Ո՞հ այն ժամբերը, երբ ասուերը կը ծածէկ օրուան կիսկատար թողածները. հոս երկու խուրձ հասկեր՝ զոր հնձողը թողուց զնաց, հոն՝ հողի մէջ խրած գութանը, որ վազը պիտի շարունակէ նորէն ակօսել... Համատարած լքում, ուր ամէն ինչ պիտի ապրի

զիշերին ճռա անգամ մըն ալ միամինակ...

Պատկերին թարմութիւնն ու հովութիւնը զգացած է բանաստեղծ՝ զրիելին շատ առաջ, զրելու ժամուն ալ. որովհետեւ՝ անոր ընթերցուումէն յետոյ՝ մեզ ալ անկէ բաժնին մը Կ'իյնայ: Որպէս զի վայիշութենէն բան մը պակաս չմնայ՝ պ. Միսաց ընտրած է զիտի իրիկունը...

Ու զեռ կրնայի թերել օրինակներ, եթէ որոշ լմրոնած ըլլայի որ անոնց բոլորն ալ նոյն բանը պիտի հաստատէին. անոնց մէջ յետսկոչում մը չկայ. ամէն էջի մէջ՝ նոյն բանաստեղծն է, որ Կ'երգէ, կամ կը շտապի յայտնելու՝ ինչ որ բժիկ

մ' անգամ ազդած է սրախն. — ըլլայ կոհակ մը՝ որ ափին դէմ կը փշուփ, հով մը՝ որ « պատուհանը մատնահարած » կը փախչի, և ինքը ետեւէն կը վազէ բռնելու համար, ըլլայ վերջապէս երազի « վայրկեան »՝ երբ գիրը մ' իր թուլցած ձեռքէն « Կ'իյնայ վար »: Շուրջը չկայ շարժում մը, փոփոխում մը՝ ուսկից նա չզգայ: Զգա՛..., արդէն զիմ է. վասն զի, Կ'ըսէ կա Պորչէր, « մեծ մտածութերը սրտէն կու գան »:

Խակ հիմայ, որ կը խորհիմ թրբահայ բանաստեղծին քանի մը թերութիւններն եւս մատնանիշ ընելու հոս, — վասն զի « անթերի գեղեցկութիւնը զուուած ջուր մըն է որ համ չունի » (Winckelmann), — ակամայ՝ միտքս նորէն այդ աղու « Ցաղեր »ուն մէջ կը յածի, ու ես րոնի՝ նորէն կը բանամ հատորը:

Հ. Պ. Բայսեան

ՏԱՅԱՐՈՒԹՅՈՒՆ

Տօ՛մ է: Գայեա՛ռ լուսաւորած Տամարը Ասուուծոյ՝ կրակիլերով լիցո՛ւ. Սիկամի առջի զգեստաւորած չովիւը կամգամա՛ իաւը Ժերի:

Ներդաշնակ երգը սեղաթիթ թափում, կամացուկ տարածում մուխը խուլիթ նւ ալօթքերը մարդկանց թուզում Դէպի սեղամի Ասուուծոյ ամիմազօքի...

Կ'նչպէս թերկարակի՛ է այստեղ, Ո՞չ ալմուկ, Ո՞չ անհամաստոթիւմ, ո՞չ հոգսեր... Նըրայր, թո՛ղ աշխարհայիթ քո մտածութը, ն'կ, զո՞ւ էլ աղօթի՛ր.

Այսահեղ կը լուս բոլո՛ր կասկածներ, Այստեղ սրբաւնց կը հանգստանաս, Ամեմալաւ վայրիկնամթերը կիանքիդ Մի՛այ այստեղ կ'ամեղկացնեն.

Ուստի. Թարգմ. Ասուածատուր
Բէկ-Ցով. Աշխանան

5 յուն. 1908 թ., Կարս:

